

ստացուածքս կը նկատէի զանոնք: Վրը թէ մէկ այնպէս թուեցաւ ինձի թէ եկած էին երկրորդ անգամ զիս հայրենի երդէս խլել: Արդերու հետ բարեկամութիւն հաստատած էի . աչքով նոցա լոին աշխատութեանք կը հետեւէի . կը սիրէի մկանց լուսնի լուսով խաղաղնին տեսնել. և ինչու այս կենդանիներէս նուազ զգայուն ըլլայի, մի և նոյն օմեւանին մէջ կը բնակէինք . և ես, ամենուն ալ թագաւորը՝ կենաց և մահու իշխանութիւնն ունէի . — և սակայն, զարմանալի բան, ամենքնիս ալ վարժուած ինք խաղաղութեամբ ապրելու միատեղ: — Եզրայքս և ես, բարեկամ եղած էինք իրարու, ահա երկար հաղորդակցութիւն մը այսօափ կը նըպաստէ զմեղ մեր ներկայ վիճակին մէջ դնելու . նոյն իսկ ես հառաջել տեսայ թէ աղաս էի:

| ՀՐՊ ՊԱՅՐԻ.

ԹԱՐԳԻ.

ՆԼԱՆ ՃԻԼԱՆԵԱՆ:

ՍԵՐ ՀԱՅՐԵՆԵԱԾ

Արդիսին ընկերութիւնը կը պահանջէ, որ սիրենք այն երկիրը, ուր մէկ տեղ կը բնակինք, որ իբրև հասարակաց դայեակ և մայր կը համարուի և որով ամենքը կը կապակցուին և անկէ յառաջ կուգայ միութիւնը: Այս իսկ է որ Կատինները կ'անուանեն canitas patrii soli, ուրիշի հայւենեաց. և զանի կը համարեն մարդկան մէջ իբրև յօդակապ մը: Երդարե մարդիկները կը դառնա, թէ զօրաւոր բան մը զիւենք կը կապէ, երբ կը խորհինք:

թէ նոյն երկիրը, որ զիրենք կը կըէ և կը մնուցանէ, քանի որ կենդանի են զիրենք պիտի ընդունի իւր ծոցը, երբ մեռնին՝ « Քո բնակութիւնը իմա ալ պիտի ըլլայ, քո ժողովուրդդ իմ ժողովուրդս, կ'ըսէր Հռութ իր Նէեմի սկեսրոջ . ես ալ մեռնիմ այն երկիրն մէջ, ուր դու պիտի թաղուիս, և հոն ընտրեմ ինձի գերեզման: »

Յովսէփ մեռնելու ատենը ըստ իր եղարց. « Աստուած այց արասցէ Զեղ և հաստատեացէ զձեզ յերկրին: զօր խոստացաւ հարցն մերոց, տարացք և զիմ ոսկերս ընդ ձեզու: Այս եղաւ իր վերջին խօսքը: « Բազզրութիւն մէ էր յուսալը հոգին աւանդելու մի չոցին, որ իր եղարց հետեւի դէպ ՚ի այն երկիրը, զօր Աստուած անոնց կուտար իբր հայրենիք, և թէ իւր ոսկերը հոն խաղաղութեամբ կը հանգչին իր քաղաքակցաց մէջ: »

Այս բնական զգացում մ' է ամեն ժողովրդոց: Թէ միստոկղէս Աթենացին աքարուած էր իբրև մատնիչ հայրենեաց, և անձնատուր եղած էր Պարսից թագաւորին, որուն հետ իր հայրենեացը կորուստ կը նիւթէր, սակայն մեռնելու ատեն մոռցաւ Ատինէ զին քաղաքը, զօր թագաւորը իրեն տուած էր, թէպէտ և հոն շատ պատիւ գրտած էր: Պատուիրեց իւր ընկերներուն Ատտիկէ տանիլ իր ոսկերքը գաղանի թաղելու համար, այն սրատճառաւ որ ժողովրդական հրովարտակի խրստութիւնը չէր ներեր ուրիշ կերպով ընել: Ահուան մօտեցած ժամանակը, երբ ուղիղ բանականութիւնը կը վերադառնայ և վրէ մխնդրութիւնը կը դադրի, Հայրենեաց ուրը կ'ար թըննայ, ինքը կը կարծէ թէ իր հայրենեաց փոխարինութիւն մը կ'ընէ . կը համարի թէ յետ մահուան իր արտորը յետս կոչուած կ'ըլլայ, և թէ՝

(ինչպէս այն ատեն կ'ըսէին) հողը
աւելի հեշտ և մեղմ կ'ըլլայ իր ոսկե-
րաց վրայ :

Վոր համար բարի քաղաքացինեւ-
րը իրենց ծննդական երկրին հետ սի-
րով կը միանան : “Թագաւորին առջե-
ւըն էի , կ'ըսէր ՚Նէմի , և բաժակ կը
մատուցանէի անոր , և ես տրոտում
կ'երեւէի անոր աշացը . թագաւորը
ինձի ըսաւ . ինչու քու երեսդ տիսուր
է , քանի որ հիւանդ ալ չես . և ես ը-
սի թագաւորին . Ինչպէս կարելի է որ
տիսրադէմ չըլլամ , մինչդեռ իմ հար-
ցը գերեզմանի քաղաքը անապատ
դարձած է , և անոր դռները այրը-
ւած . եթէ կ'ուզես շնորհք մը ընել
ինձի , զրկէ զիս Յուղայի երկիրը ,
ուր է հօրս գերեզմանը , և ես զայն
վերստին շնեմո :

Նէմի Յուղայի երկիրը հասնելով
կանչեց իր քաղաքակիցները , որ հասա-
րակաց հայրենեաց սիրով միացեալ
էին և ըսաւ . “ Դուք գիտէք մեր վիշտը .
Երուսաղէմը անապատ դարձած է , և
անոր դռները հրձիգ եղած . եկէ միա-
նանք և զանի վերստին կանգնենք . ”
“ Իսանի որ Հրէաները օտար երկիրնե-
րու մէջ բնակեցան , այնչափ հեռի
իրենց Հայրենիքէն , չը դադրեցան
դառն արտասունքներ թափելէ , որով
կըստուարացնէին կարծես թէ Շա-
բելնի գետերը յիշատակաւ . Ախօնի .
Զէին համարձակեր երգել օտար եր-
կրի մէջ իրենց քաղցրանուագ երգե-
լը , որ Տիրոջը օրհնութիւններն էին :
Երենց նուագարանները , որ երբեմն
միսիթարութիւն եւ ուրախութիւն
էին , գետին եղեցքը արնկուած ու-
ռիներէն առ կախ կը կենացին , և
նուագելու արուեստն ալ մոռցեր
էին . “ Ով Երուսաղէմ , կ'ըսէին ,
թող զիս մոռնամ , եթէ երբէք զքել
մոռնամ , ” Անոնք , զրս յաղթոռները

իրենց հայրենեաց հողին վրայ թողած
էին , աւելի երջանիկ կը համարէին իւ-
րենց անձը այն Վաղմաններով , զորս
գերութեան միջոցին կը նուագէին .
“ Ով ժամանակ է , ով Տէր , որ ողոր-
միս Ախօնի : ” Քու ծառաներդ կը
սիրեն անոր աւերակներն ու քանդեալ
քարերն անգամ , և իրենց ծննդեան
երկիրը՝ թէպէտ և տառապէալ , կը
գրաւէ տակաւին իրենց սէրը և գո-
րսվանքը :

ՊՕՍՈՒԵ

ՀԱՄԱԲՈՅՈՍ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Պօլէ . Աւ Ա . Ա . — Չեր նամա-
կաւ կը ծանուցանէք Ո՛չեցի Ախօնիթար
վարդապէտի գալուստն ՚ի Պօլիս և կը
յաւելուք թէ՝ աւելի լաւ չէր լինիր ,
որ Ախօն յիշեալ վարդապէտի Երու-
սաղէմէն ենելու պարագաները մի
առ մի հրատարակէր , որպէս զի տա-
րակարծիք տարածայնութեանց տեղի
շրմար :

Իրաւունք ունիք , Ո՛եծարգոյ բարե-
կամ , բայց ովլ կը մօտածէր՝ թէ Ո՛խի-
թար , իւր անխոհեմ վարմունքով վե-
րաստին տեղի պիտի տայ տարածայ-
նութեանց : Ախօնիթար վարդապէտն ,
մօտ տարի ու կէս ժամանակ վանու-
ցը մէջ մնալով , շարունակ կը թաւ-
խանձէր՝ թէ զՊատրիարք Հայրն և
թէ զայլս , որպէս զի միջնորդէն առ
Ա . Պատրիարքն Ա . Պօլսոյ ներողու-
թեամբ զինքն ՚ի Տարօն գարձնելու :
Դիմաւորապէս կ'առարկէր նա՝ թէ
ինքն տոկոսով տուած դրամներ և հո-
ղագործական եկամուտներ ունի Տա-